

## ԿՐՕՆԱԿԱՆ

### Ս.ՄԵՐԻԿԱՀԱՅԹԵՐԹԻ ՄՐ. ՌԻԴՋՈՒԹԻՒՆԻ

— \* \* \* —

**Ա.** Համարիմ որ շատեր կարգալով ի Ֆրէզնոյ (Քալֆօրնիա) հրատարակուող « Ձանասէր » կիսամտեայ հանդէսը, մնջադրեն անոր զաղափարները, որ հեռու ծամարտութեան սնունդը մատակարարելէ իր ընթերցողներուն՝ հակասական վարդապետութիւններ ալ սփուրու յատկութիւնն ունի: Կ'ենթեպրեմ սակայն որ գտնուին այնպիսներ ալ՝ որ լանգրադանան հոն ծածկուող նվազագիներն և չանքերը, որ արդարանալի չեն՝ ոչ միայն արդարութենէ և ուղղութենէ հեռու դեգերելնուն համար, այլ և իր մաքառող ոճին պատճառաւ:

Նպաստի չւնիմ « Ձանասէր »ը պահարակեւու կամ իր ջանքերէն որ և է բան մը պահեցնելու. բայց, քանի որ ամենուս դիտակէտն է մեր ազգին օգուտը, անկեղծ հայրենասիրութիւնը կը պահանջէ որ զգուշացնենք՝ հեղցուցիչ կազեր պարունակող՝ հոն պայթող ուումբերէն: Նպաստակ չունիմ սակայն տեղն ի տեղ ամէն ծուռ զաղափարները մատանաշելու, այսպիսի ձեռնարկ մը չափանցն երկար ու տաղտկախ պիտի ըլլար. այլ կ'ուզեց նմոյշ մը ներկայացնել տարւոյս մայխոր կրնակ թիւբերէն՝ ցոյց տալու համար միայն՝ որ « Ձանասէր »ը, եթէ պատահամաք հոգեքանական և բարուական լաւ ինորդքածութիւններ կը պարունակէ երեթի, կրօնական մասին մէջ սակայն մոլորութեանց բոյ մ'է:

Նաի հիմք դնենք որ ծամարտութիւնը երկու չի կրնար ըլլալ, մէկ է նա իր ամէն մատերուն և ստորքաթանումներուն մէջ. երկու տարքեր կածիք ծշմարտութեան մը վրայ անտեղի է, կամ մին սխալ է՝ կամ միւսու: Այս հիմք Ձանասէրն առ կ'ընդունէ: « Լուսնական այս ծշմարտութիւնները՝ որոնք սուրբքերն աւագնուացան՝ ամփոփիւնն: Ճշմարտութիւմը երրէք չի փիփուիր, այն նոյն է երեկ, այսօր և յաւիտեան: » էջ 240: Աւերեն անտեղի է աշխարհին վրայ տարբեր կը բործինու, տարբեր եկեղեցներու գոյութիւնը, որոնք գոնէ քանի մը տարբեր ծշմարտութիւններ կը դաւանին. ինչպիսի է բողոքականութիւնը՝ որ իր ծոցին մէջ թոյլ կու տայ բազմապատիկ եկե-

ղեցիներու և վարդապետութեանց հիմական տարբերութիւններու գոյութիւնը: « Ձանասէր »ին միակըն յօդուածագիրներն անզամ իբր ապացոյց կրնան ծառայել հաստատութեանը՝ իրենց հակասական վարդապետութիւններով:

« Ձանասէր » կը հաստատէ, էջ 254, որ « եւ կեղեցական կեանըը յար և նման է ազգային կեանըին թէ՝ իր պաշտառութեաւոց և թէ իր աւրասիւթեաւոց »: Խնշուշտ ըսել կ'ուզէ որ կրօնքն ալ, — բոլորովին մարդացին բան մը համարելով զայն, — կրնայ փոխութիւն, ինաւ կամ բարեկազութիւն, կրնայ ծնանիլ և մեռնիլ: « ինչպէս որ որոյ ազգի մը գոյուրիմի՞ ապանով կ'ըլլայ կազմակերպիալ կանավարութեան մը միջոցով, եռյնիկն ալ որոյ նկեղեցիի մը գոյուրիմի՞... » իբր թէ գոյութիւն չունենա բնաւ աստուածային կրօնք մը, իբր թէ Աստուած մարդոց յուղովզ մաքին կառավարութեան յանձնած ըլլար իր կը-րօնքը և անոր վրայ հնսէր բնաւ: Այս հակառակ է կերս հաստատուած ծշմարտութեան անփոխելիութեան. ծշմարտութիւնը՝ որոն վրայ կրմանած է կենեցեցն՝ չժ. կրնար ոչ փախուիր, ոչ բարեկազութիւն, ոչ նոր ծնանիլ, ոչ մեռնիլ, « այս նոյն է երեկ, այսօր և յաւիտեան: »

Ինքնիրեն կը հակասէ զարձեալ « Ձանասէր », հակառակ կոռուլով ոյս անփոփոխելութեան, երբ կը հաստատէ թէ (էջ 260) « կոռնը քննադատուրիան բովին անցնելոյն աւելի զտուած, աւելի մաքրուած (այսինքն մէջէն շատ բաներ գուրս զգուած) որ ալ աւելի պանուականացած (այսինքն պարոն քննադատներու մաքին յարամարցուած) դուրս կեսաւ: » Միթէ Ասաքեալք, որ ուղարկի Յթուուէ ուսան և Հոգուոյն Սրբոյ պարզներուն լիութիւնն ստացան, մնամէ պական բան գիտէին, կամ աւելրդպապաշտական բանէր կը խառնէին՝ որ զտուելու մաքրուելու պէտք ունենար անոնց կրօնքը. միթէ այդ պարոն քին-նադատներուն վրայ կրկին լիութեամբ իջաւ Հոգին Ս. Բայց « անհնատացող կամ մենուղը կրօնքը չէ, կրօնին հին ձեր... հին յորդներակրսը... ձին ըմբանումը » կ'ըսէ « Ձանասէր »:

Որչափ հեռանանք կը խորհրդակերպէն... այս-  
քան աւելի կը հեռանանք ճշմարտութիւնէն։ Ա-  
ռաքեաներէն և անոնց յաջորդներէն լաւագոյն  
չենք կրնար ըմբռնել և հաղորդել կրօնքը, անոնք  
բռն աղբիւրէն, Աստուծէն և Ս. Հոգիէն սորվե-  
ցան զայն։ քննադատները ուսկից սորվացան-  
Յետոյ կրօնքի մը խորհելակերպը, ըմբռնումը,  
ձեզ գոփիւր հաւասար չէ՞ անոր սկզբունքները  
փոխելուն, մասնաւոնդ բողոքականաց համար, որ  
կրօնքը արոսքին բատերով թերևն նյոյ պահենն  
քիչ շատ, բայց ամէն որ ուզածին պէս կը մէկ-  
նէ զայն, համարելով որ Հոգին Ս. կը ներշնչէ  
իրաքանչիր անհատի՞ ինչ որ պէտք է։ Ս. Գրոց  
համար մը՝ ես տարբեր բան կը հասկրնամ՝ գու  
տարբեր, և այս շատ կը հանդիպի. արդ Հոգին  
Ս. իրարու հակասակ բան կը ներշնչէ մնաց. Կը  
վայլէ Աստուծոյ իմաստութեան որ իր Նեղոց-  
ւոյն մէջ հաստատած ըլլայ բարձրագոյն իշխա-  
նութիւն մը, որ անխայ կերպով լուծէն հաւատոյ  
տարակոյսներ։ Այս անհատական մէկնութիւնը  
կը բարունքով կրախէ է արդարացնել որ և ան-  
դարույականութիւն, որ է ոճիր։ — Բայց աս-  
տի, եթէ «բարձրագոյն քննադատուրեան» հա-  
մեմատ պիտի փոխենք կրօնի ըմբռնումը, ձեզ,  
ան։ (Ք 260-61) որովհետո «քննադատուրինը  
կը զուն ու կը մարքի հաւատը Անխաւայրա-  
րուններէ ու անկորդապաշտուրինների, և  
որուն արդիւնքը կ'ըլլայ յասացիմուրին»՝  
դարձալ կը հակասէ «Զանասէր» իր պաշտպա-  
նած անփոփոխ ձշմարտուրեան գէմ, որուն բուն  
հետևանքն այս է՝ որ հաւատոյ մէջ յառաջիմու-  
թիւն չի կրնար լլլայ։ Հաւատոյ մասերը նոր  
փաստերով ապացուցանել, աւելի խորը մտնել և  
մէջը պարունակուած ուրիշ ճշմարտութիւններ  
հետացնել՝ կարելի է. բայց անոնք որ կ'ուրին  
զտել ու մաքրել հաւատոքը, դեռ չեն ըմբռնած  
թէ ինչ է իրենց հաւատոքը և որ հաւատին պէտք  
է յանգին, և կ'ապացուցանն միանգամայն՝ որ  
իրենց հաւատոքը աստուածային չէ որովհետոն չի  
հանգչենի իրենց սրտերի ու զայն մաքրելու  
պէտքը կը զգան։ մինչ կաթողիկէնները այս պէտքը  
չեն զգար և սրտի կատարեալ անդորրութիւնը  
կը վայելն։ եթէ մեջքը չալէկնծէ զայն։

Խնդրոյն վրայ չեմ ուզեր երկարէլ, անցնինք  
ուրիշ հիմնական վարդապետութեան մը ։ Յի-  
սուսի աստուածութեան, զոր, ըողոքականներէն  
ոմանք կ'ընդունին, ոմանք կը մոթեն։ այսքան  
տարակարծիք են հաւատոյ էական մասաց մէջ  
ալ, ահա իրենց «անփոփոխ ձշմարտուրինը»։  
«Թագաւորութիւն բաժանեալ յանձն իր կրո-  
ծանի ու»։

Աւրեմ, կ'ընդունի «Զանասէր» Յիսուսի աս-  
տուածութիւնը. ոչ, — բոնարարին իմաստ մը  
տալով Յովհաննու «Եւ Բան մարմին եղի»,  
«Ես և Հայր իմ մի եմք» և Մատթէոսի «Արդարն  
Որդի Աստուծոյ ես ուու» Ան բացատրութեանց, —  
իր սրբութեամբ Աստուծոյ հետ միացած սոսկ  
մարդ մը կը համարի զայն։ (Հոգին Ս. մեջի հա-  
կառակ իմաստ կը ներշնչէ հոս, կամ իրենց մի-  
այն կը ներշնչէ և մեզի ոչ։ Էլ 261, կը հար-  
ցընէ. «Յիսուս ինձ բանի կը պարտի իրեն  
բարոյական վարդապետուրեան վանուրիւմը։  
Յիսուսի բարոյական վարդապետուրիւմը — կը  
պատասխանէ — իր ուսցը չաւետքէ ու այսու հա-  
գութիւն բդիած է, ինչպէս որ Առուհամենի բա-  
րոյական վարդապետուրիւններն ալ անոր եր-  
կարագիր ծնննեցին են, Վահե եկարագրեն փնմմ  
վարդապետուրիւններ, իսկ ցած եկարագրեն  
ցած բաներ կը ծնին։ Յիսուսի Առուհամենի բա-  
րոյական վարդապետուրիւնների բարոյական  
բարոյական վարդապետուրիւնների մէջ զրտ-  
ուեցաւ միջու։ Հակեարար Աստուծած Իւ սը-  
րութիւններ, Սրբուն Եւ արտարութեանն, ՍԿԱԲՈՒՆՔԵՐՈՎԱԾ  
ԿԵՎԱԾԱՆԱԾ ՅԱՍՈԽՆՍ ԱՏՁԵՆ ՄԵԶ, (անաւասիկ  
Անսարանի բոնարարութիւնը) և Յիսուս եղան Աս-  
տուծոյ կատարեալ մի յայտնուրիւմը, Աստուծոյ  
մարմնացունը ու կենցանի մի պատկերը»։

Ոչ. Յիսուս իրեն բարձր բարոյական վարդա-  
պետութիւնը կը պարտի իր աստուածութեան։  
սոսկ մարդ մը չէր նա։ Ընթերցողին կը թողում  
քննել հաստատութեանս աստուածարանական  
փաստեմբ։ Հոս նորորդածութիւն մը միայն ընեմ։  
Եթէ կը հանդի Յիսուսի գործերուն, նկարագրին,  
հոգոյ ազնութեան՝ որ արդիւնք կը համարիք  
իր սրբութեամբ Աստուծոյ հետ միացած ըլլաւուն,  
կան նաև շատ սուրբեր որ ՄԻԵՆ Աստուծոյ հետ  
միացած ապրած են, աստուածային ներշնչամբ  
լուսաւորուած ու գործած են. որով ասոնք ալ  
Աստուծոյ յայտնութիւնը, մարմնացունը ու կեն-  
դանի պատկերներն են, թէ և տարբեր աստի-  
ճանաւորութեամբ. արդ կարելի՞ է որ այս սուր-  
բերը աստուածային ներշնչամբ և իրենց բարձր  
սրբութեամբ սկալին զիսուս միաբերան Աս-  
տուած զաւանելով, և բողոքականները միայն՝  
զուն մարդկային զիտուրեանց՝ անսիալ կեր-  
պով մերժեն Անոր աստուածութիւնը։ — Ան-  
շուշան որ և է նիւթի մէջ զարգացողներուն խօսք  
աւելի հեղինակաւոր է քան այլոցը. արդ սուր-  
բերէն աւելի ով մօտ ապրած է Յիսուսի, ա-

նոնցմէ աւելի ճկ հետևած է իր վարդապետութեան, անոնցմէ աւելի ճկ վայելած է Ցիսուսի շնորհները:

«Ձանասակր» պիտի ուզէ անշուշտ պնդել որ «Փապական Եկեղեցին զանիկա (քրիստոնէութիւնը) սխալ բիերանեց, սխալ մեկնեց, սխալ գործադրեց և այս սխալ հասկացողուրեան արդիւնք ըլլալով՝ բռն իսկ Քրիստոնէաներիուարիւն արիւնով գեց հաւատաքննուրեան դժոխյան սկ օրերու իւայտակալուրիւնը», էջ 264։

Մարդկային որ և է ընկերութեան մէջ կրօնիք և պիտական օրինաց դէմ գործողներ կան և պիտի ըլլան նոյն խօկ բարձր պաշտօնէից մէջ։ այս միան կաթոլիկութեան յատուկ բան մը չէ։ Բողոքականաց կրօնապետն ու հիմանդրը, Լուտեր, անպատիւ մէկն էր, գերի իր ցած կըրթերուն։ Որով ինչ որ պախարակելի է, կ'ատենք մնեմք աւ։

Բաց ասուի, պէտք չէ անուղղայ մարդոց գործենչ չափել կրօնիք կամ պետութեան մ'օրէնքները։ «Չունինք - կ'ըսէ «Ձանասակր», էջ 264, — աւելի նուրբ, վատանիի չափանիշ մը բան այն որ Ցիսուս րողուց՝ երր լսաւ։ Իրենց պտուղնեն պիտի ձանենք զանոնք»։ Ուրեմն համաձայն նոր այս սկզբան մէջ, հիմայ թննենք պտուղը, բայց իւրաքանչիւր ծասին յատուկ պտուղը։ Ո՞րն է կրօնիք մը պտուղը. զայն զաւանող մարդոց գործենքը՝ բարձրակ կիրավով. — ոչ. այլ միայն այդ կրօնիք վարդապետութիւնները ամբողջապէս գործադրու անձանց գործերու Ուսուի որ և է կաթոլիկի մը գործերը կաթոլիկ Եկեղեցոյ վարդապետութեան պտուղները չեն, այլ իր յատուկ ծասին, կամ անձնական նկարագրին, կամքին, կրթերուն, ևն. կամ իր յաւանած կրօնիքն որուն կը հաւատակենէ իր նկարագրին կամքն ու կրթերը։ Արդ, Աւզգափառ Եկեղեցոյ վարդապետութիւններն ամբողջապէս գործադրող եղած են միշտ՝ սուրբ, և ընկերութեան մնձապէս օգտակար անձններ. Թննեցք պասմութիւններ, քննեցք այն ապրող ուղարկաներու վարքը՝ որոնք կը գործադրեմ իրենց հաւատաքը։

Դարձեալ «Ձանասակր» կը հակասէ ինքիրեն, երբ Ցիսուսի այնպիսի գործեր և հօսփեր կ'ընծայէ, որ նա, եթէ Աստուած ըլլար, զանոնք չէր կրնար ըսել և գործել առանց Աստուածոյ իրաւունքներն ընարարելու։ Օրինակի համար, էջ 248 կ'ըսէ. «Ցիսուս եկաւ համայնշատարած բազարուրիւն մը հիմնելու համար... Ցիսուս իր բազարուրիւն համար սահման յի գծեց»։

Եթէ զուտ մարդ էր, չէր կրնար, և ոչ իսկ Աստուածոյ թոյլատութիւնը, անծայր և բացարձակ թագաւորութիւն մը հաստատէ հոգւոց վրայ՝ առանց Աստուածոյ իրաւանց դպչելու. որովհետև հոգւոց վրայ թագաւորել՝ ըսել է անոնց տէրն ու վերջին վախճանն ըլլար, որ միայն Աստուածոյ յատուկ է։ Խոկ եթէ միայն իրեն միջնորդ ծառայէր Ջիսուս' Աստուածոյ և մեր միշտ՝ այնպէս որ իր մեզի տիրելով՝ Աստուած տիրած ըլլար մեր ըուցոց վրայ, այս ատեն ճշմարիտ թագաւորութիւն մը չէր ըլլար իրենը, այլ ծառայական։ որով եթէ Աստուած ըլլար Ցիսուս չէր ալ կրնար պահանջե՛ որ զինքը միայն սիրենք. չէր կրնար Հոգին Ս. դրեկե՛ որ Աստուած է, չէր կրնար իր արժանիքներով, իր մահով մեր մեղքերը քաւել, որովհետև սոսկ մարդու մը արժանիքներն, որքան ալ սուրբ ըլլայ նա, մասնաւոն թէ ըուրու սրբոց արժանիքները միանգամայն անհաւական են ըստ արդարութեան մեզ մը քաւելու համար։

Կ'ըսէ «Ձանասակր», որ «Մէր հաւատըր փաստեած կորնելու չէ, այլ հոգուր փորձառութեանց վրայ հաստատուելու է» (էջ 255), ինչպէս կ'ըսեն արդիականք։ Ասով բորորպին մարդկային, բոլորովին հակագերենական բան մը կը համարի հաւատոք, որ մարդուս արժանապատութիւնն ալ շատ կ'իշեցնէ։ Հաւատըր պէտք է Աստուածոյ խօսքին և հեղինակութեան վրայ հաստատուած ըլլայ, ոչ փաստերու, ոչ փորձառութեանց, և հարկ է որ մենք ըրմբըն ներք զայն շատ բաներու մէջ, գասն իր աստուածային է, պարունակած ճշմարտութիւնները մեր մայէն շատ կեր են, ապա թէ ոչ հեթանոս իմաստսէրք ալ՝ Արիստուէլ, Պղատոն են, պիտի կարենային հասնիլ մեր հաւատափին։ Ցեղոյ մեր փորձառուրիւնը, որչափ ալ նուրբ և հոգեկան ըլլան, մարդկային ըլլալէ չեն դադրիք. ինչպէս ձրուն կամ հաւատարիմ շան մը փորձառութիւնը երեք մարդուս գիտութեան չնասնիր, միշտ անասնական կը ննայ, որովհետև անսահման է զմիզ բաննող անզունզը։ Հոյնպէս հոգին Աստուածոյ նկատմամբ շատ աելի ցած մակարդակի վրան է՝ քան անբանը մնեմէ, ու հետզետէ աս Աստուած բարձրանալու համար ոչ թէ իր փորձառութեանց վրայ հաստատուելու է, որով զինքը միշտ մարդկային ցած մակարդակին վրայ կը բնուն, այլ ընդհակառակն ըլլորովին մէկդի թողու է զատոնք. միայն Աստուածոյ խօսքին — մեր մտքին համար մութ հաւատոքին — վրայ յենլով. և ասով աւելի կը պատուենք զԱստուած, որովհետև կուրօրէն կը հաւատառք իր ճշմար-

տախոսութեան։ Հաւատոյ մէջ, մեր փորձառութիւնք նման են թագունը կապող չուանին՝ որ մինչև շեղողունք չի կրնար բարձրանալ. այս է մեր փորձ սուրբերուն վարդապետութիւնը։

Իմաստասիրութեան մնե պակասը ցործ կուտայ նորազանդից բազմանիր բաժանումները՝ տարաբեր տարբեր դաւանանքներով՝ իրենց սրասափը կաթողիկ կահեցեցէն. վասն զի կաթոլիկ կահեցեցին մեռած է կ'ըսեն, կեանք չունի, շեղած է հին ուղղափառութենին։ Բայց միւս կողմէն ալ անհասկնալի կը Թուայ թէ ինչո՞ւ մեռած բան մը այնքան սարսափ կը պատճառէ իրենց, որ միշտ անոր դիմադրելու պէտքը կը զգան, և երեք ուրիշ կինշանին կրօնքի մը գէմ այնքան ուժգնօրէն չեն կուտիր. թէ ինչո՞ւ մեռած մարմնոյ մը գլուխը իր միակ բարոյական ազգեցութեամբ յարգել կուտայ իր խօսքը՝ հեռաւոր աշխարհաց պետութիւններուն իսկ։ Իմաստասիրութեան պակաս է զարձեալ, քանի մը անձանց կամ բազմութեան մը կրօնական կամ բաղադրական զեղծումներէն ուզել ցոյց տալ որ կաթոլիկ եկ. չէ պահած իր նախին ուղղափառութիւնը, - ինչպէս կ'ըսէ Զամ. էջ 254 - թէ մուացածին վարդապետութիւններ ու մարդկային կանոններ փոխական է աստուածային օրինաց տեղ, ևն. մինչ անդին զիտէնք որ անոնք օրինացն են, և նոյն եկեղեցոյ օրէնքները ամբողջապէս պիտոր միմնոյն հին հաւատքը և որութիւնն ունին միշտ։ Զեղծումները կը ծնին ու կ'անցնին ժամանակին հետ։

Մուացածին վարդապետութիւն ըսելով՝ բողոքականութիւնը կը հասկնայ անշուշտ աստուածային յայտնութեանց մէջ լաւելայն պարունակուած ճշմարտութիւնները, որ յետոյ իմաստասիրութիւն հետեցուցեր ենք անկէ. ասով մուացածին կ'ըլլայ՝ թէ յայտնութեան վրայ հաստատուած։ Իսկ եթէ մուացածին ըսելով ուրիշ բան կը հասկնայ, պէտք է զիտնալ որ մեր հաւատքին մէջ ուրիշ ո՞ր և է նորութիւն չէ մտած՝ որ յայտնութեան վրայ հաստատուած ըլլայ։ Ցեղոյ կրնայ «Զամնակը» օրինակով մը ցոյց տալ և անմերժելի ֆաստերով հաստատել որ կաթոլիկ կահեցեցին մարդկային օրէնքներ փոխանակած է Աստուածային ծրինաց տեղ։ Մինչ բողոքականութեան մէջ հետզետէ նոր դրութիւններ (ինչպէս լուսերի, կալինի, չենրիկոսի, Զուլինկիրի ևն... նոր վարդապետութիւնները), հետզետէ նոր հաւատալիքներ, կրօնքի նոր ճրիգաւորութեսեր, Ա. Գրոց նոր մեկնութիւններ, ևն, ևն, կը յաշորդէն անդադար. կրնայ ըսել արդեօք ասունցմէ ՞ո՞ը ճիշդ է. ամէ՞նքն ալ Աստուածային կրօնքը մէկ է. ունին ուրեմն Աստուածոյ կողմանէ հեղինակու-

թիւն մը՝ որ հսկէ իրենց հաւատոյ մասերուն վրայ, որպէս զի մէկ նման, չփոխուին. վասն զի առանց այս հսկողութեան, միայն մարդկային մորին յանձնուած կրօնքը անկարելի է որ չփոխուի ու ճշմարտութենէն շեռանայ։ Ունին հաստատուն աւանդութիւն մը՝ որ պատուա է Ա. Գրոց թիւր և նորանոր մնկութեանց գէմ. ունին հրաշխներու չարք մը՝ որ հաստատուն իրենց վարդապետութիւնը։ Հրաշքը աստուածային կիրքն է քարոզուած վարդապետութեան մը ճշմարտութեան. ուր որ սուտ վարդապետութիւն կայ Աստուած հրաշք չըներ, որպէս զի սըտութիւնը հաստատել չթուի։

Եզրակացնեով, մեզ կը թուի թէ «Զամնակը»ին նպաստակն է բողոքականութիւնը տարածել Հայ Ազգին մէջ և Արդարագութեան գէմ մարտ մղել։

Ճամարելով վայրկիան մը որ անկողմնակալ և ոչ - ախաւապաշարեալ միտք ունենան արզոյ յօդուածագիրք, պիտի առաջարկէի որ անկէ առաջ գոնէ կաթողիկէ ասսուածաբանութեան, մանաւանդ բողոքականութեամ վրայ խօսող, ընտիր զրբեր ուսումնասիրէն։ և այս՝ պահոնվ շատ օգտակար ժամանցներ պիտի մատակարարէ իրենց։

Հ. Գևորգ Ասկան

## Ի՞նչ է ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հայրենիքը միայն համախմբում չէ անհատներու կամ ընտանիքներու, որովհետև քիակուած են մի և նոյն երկի մէջ, և կապուած են իրարու աելի կամ նուազ մերձաւորութեամբ կամ գործերու կապակցութեամբ, և ունին միմնոյն ուրախ կամ տիուր յիշաւակները։ Ա՛յ, ճայրենիքը հոգիներու ընկերութիւնն է, ծառայելու համար ընկերացին կազմակերպութեան մը. և իւրաքանչիւրը պէտք է ամէն ճիզով՝ մինչն ի զին արհան՝ պաշտպանել զայն, առաջնորդութեամբ անոր կամ անոնց՝ որոնց յանձնուած է վարել իրենց բախտը։

Միւրանառ Մէրսէ

